



ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԹԵՐԹ

Խ. ՏԱՐԻ 1911

Տարեկան 15 ֆր. տոկի - 6 րթ.:
Վեցամսայ՝ 8 ֆր. տոկի - 3 րթ.:
Մեկ թիւ Կարճ 1:50 ֆր. - 70 կ.

Թիի 1, ՅՈՒՆՈՒԱՐ

ՊԱՏՄԱԿԱՆ

ՑՈՎԱԾՆԱԿԱՆ ԵԳԻՒՍԱԿՈՊՈՅ ԽՈԽԼ
ԳԵՅՐԵՐՔ Կ. ՊՈԼՈՅ (1604—1634)



ովհաննէս Վ. Կ. Պոլ-
սեցի, Խոչ մակա-
նուանեալ, Պատրիարք
և Պոլոյ, ցայտօն անծանօթ
մաշան ան մըն եր՝ Զամ-
շեան մայն անոնը կը յի-
շատակէ՝ իբրեւ Պատրիարք
և Պոլոյ (Ք. էջ 535, եւ
Ցուցա Պատրիարքաց Կ. Պոլ-
ոյ): Օսկէ աւելի բան չի գի-
տեր Հ. Աստուռ՝ Կ. Պոլոյ Հայ Պատրիարքաց
Պատմութեան մէջ Նախանձլու (Ընդ. Օր. 1901,
էջ 87—93), բայց մայն՝ թէ Յովհ. Խոչ 1600—1, 1610—11, 1621—3, 1631—36՝
ըսր անգամ կարձատեւ պատրիարքութիւն ու-
նշցած ըլլայ, որ սակայն ամբողջապէս ճիշդ չէ:
Նոյնպէս կը սխալի Վանքեան եպ., որ կը դրէ

(Քիւզանդիսն, 1906, թ. 3119) “Ցովէ.
Խոչ... 1623ին գր. Կեսարացի Պատրիարքին
կարգադրութեամբ Պրուսայի առաջնորդ կար-
գուեաւ եւ չի գիտացուի թէ որչափ մասց:
1631ին դարձեալ Պատրիարք եղաւ եւ վեց
ամի՞ պաշտօն վարեցի:”

Ցովհ. Խոչ սակայն շատ նշանաւոր անձ-
նաւորութիւն եր՝ Հաետոր, աստանածաբան,
գրագէտ եւ Տեղիսակ: Իր կենսագրութեան
մասին ես բաւական աեղեկութիւններ քաղած
եմ ապագիր եւ ձեռագիր ազգիւներէ, որոնք
անսես եղած են, եւ որոնցմէ կը անսնուի նաեւ՝
որ այս Պատրիարքին Կ. Պոլոյ Հայոց՝ բանի եւ
գործոց Հայ կամողիկէ ապրած, եւ իբր այն-
պիսի վախճանած է ի չուոմ:

Ցովհ. Ա. Խոչ ծնած է իբր 1554ին ի
Կ. Պոլոյ: Հզին անոնն եր Մուրատշա, եւ մօրն՝
Ազին. Հօգեւոր մայրն (Գնքամանըր) եր Միւնենտ
Խաթուն (ասես՝ Հանճ. Էմն., 1892, էջ 214):
Եկեղեցական աստիճանի բարձրանալու պարա-
գաները, ինչպէս նաև մինչեւ 1600 անցուցած
իբր կէս գարու կեանքը տակաւին քողով ժած-
կուած է: 1632ին գրած իր մէկ ձեռագիրէն կի-
մանանք՝ որ ինը եպիկուպոս եր:

Մելքիորդիկ կամողիկան Եղիածնի՝ որ
1599ին ի Կ. Պոլոյ Պատրիարքական աթոռը
ձեռք բերած եր, ժողովրդէնէ մերժուելով՝
1600ին էսմիածին մէկնեցաւ, եւ տեղը գրուե-
ցաւ Յովհ. Խոչ Վ., որ հաւանաբար Մելքի-
որդէն եպիկուպոս ձեռնադրուած եր: Յաջորդ

տարին Գր. Ա. Կեսարացի, Մելքիսեդի եւ Յովհաննու մշտականառ Հակառակորդը տապալած է զՅօհէ եւ ինքն մինչեւ 1609 Կ. Պղոյս Պատրիարք Նստած Հանովթ չէ թէ Յովհ. Խուլ այս միջոցն ուր էր եւ ինչ կը գործէր: Բայց դաւազանագրքերը ցցց կու տան, որ Յովհ. Խուլ 1610—11 գարձեալ Կ. Պղոյս Պատրիարքութիւնը ձեռք բերած է. սակայն 1611ին արդէն Գր. Ա. Կեսարացի խլած է ձեռքէն Պատրիարքութիւնը. վամ զի ստցյդ է որ Գր. Ա. Կեսարացի սյոյ տարին վերստին գահնէկց եղան Անդին ունիւր ժամանակակից եւ ականտիս պատմագրի մը՝ Գր. Ա. Դարանացուց կամ կամնիցը ժամանակադրութենէն քանի մը տեղեկութիւն:

Խոկ 1600—1612 Պղոյս Պատրիարքութեան շորջ գործուածները տակաւին կարելի չէ եղած ստուգել եւ մանրուածնել. թէպէտ Պարանացուց ժամանակագրութեան մէջ պիտի գտնուին շատ մանրամանութիւններ. զոր օրինակ “Սիօն, ամազգին մէջ (Եղմ. 1866. Էջ 148, 167 ևն) սյոյ ժամանակագրութենէն յառաջ կը բերուի, որ Գր. Ա. Կեսարացի 1607ին կեսարին կը գտնուէր, որչափ Կերեւայ” ոչ իրակ Պատրիարք. Վասն զի կը սուսի, թէ իշխան Յակոբ Նաղաշ քանակն Կեսարիա զրիցին, որ Գր. Ա. Կեսարացին իր աթոռը բրեւ: “Յթու քանի մի աւուր կեսարացին մեծաւ ամրոխի եմոււ ի իրւզնդիս ահեղագոչ եւ իրոխան կերպիւ որպէս զատիւ, որ ամենայն շայց ազգն սարսցին ի նմանէ:”

Ցառաջ քան Յովհ. Խուլ գործերը պատմելը, կ'ուզեմ Գր. Ա. Կեսարացուց եւ Գր. Ա. Դարանացուց կենաց ընթացքն Համառուիւր գնել, վասն զի ստուք սերտ կապուած են Յովհ. Խուլ եւ ժամանակակից Զաքարիա Վանեցի Պատրիարքաց գործունէտ թեան հետ:

Գրիգոր Ա. Կեսարացուց եղբարորդցոյն՝ Յակոբ Երիցու մէկ յիշառականան Համառու, որ պագագուած է բարգն Ա. ի. “Կորտանին մէջ (Էջ 79) եւ որմէ երկու օրինակ մին խսկագիր Յակոբ Երիցու, կը գտնուի Ավենայի Միհիթ. Հարց մատենագրաւանը (թ. 574, 593), Գրիգոր Ա. Կեսարացի աշակերտ էր Սրբափն եպիսկոպոսի Աւոյ Հայեցուց, որմէ 1595ին վարդապետական գտաւզան առած է Տիգրանակերտի մէջ 8եր Ազգարիա Ասոյ կաթողիկոսին ժամանակ († 2 Յունի 1601): Պոլիս դացած է Երուսաղեմայ վանաց պարտին Համար, անշուշտ 1601ի սկիզբները, ուր սեղ անոր իմաստութիւնը եւ

“Խոշոր վարքն մզնաւորութեան տեսնելով՝ ամենը միարան զնիք Պատրիարք ընտրեցին փօխանակ Յովհ. Ա. Խուլ, եւ էջմիածին ու զարկեցին որ եպիսկոպոս ձեռնադրուի: Գրիգոր Ա. հասաւ Նւգովիա, ուր տեսնելով որ Զալալիներու պատամբութեան պատճառաւ. անկարելի է յաւաջանալ, Ախո գնաց Յովհի աննէն Ան. Թափիցի կամողիկոսն (լուտեալ 1601ին կամ 1602ին) որ Վահկայ դղեակը կը նստէր: Գր. Ա. 1602 Մայիսի 23ին հասաւ Ախո, եւ կաթու զիկոսէն ձեռնադրուեցաւ եպիսկոպոս եւ պատամբութիւնը կամողիկոս ուրոտ Կ. Պղոյս: Յունիսի 28ին մեկնեցաւ անկէ եւ եկաւ Պոլիս ժամանակ մը ուղղութիւններ գործեց, մինչև որ 1609ին Յովհ. Խուլ Պատրիարքութիւնը ձեռք բերաւ: Գր. Ա. 1609ին Հետու առնլով Մովլէս սրբակեած Վ. Ռ. որոնի Կ. Պղոյս գաւազան սուած էր իսր իսր Յակոբը էջմիածին կաթողիկոս եղաւ (օծեալ 13 Յունաւր 1629. Յ. Յ. Թօգինանի Յուց. ձեռգր. Պատրիան Խ. Վ. Ա. Ալբ. 1898, Էջ 98 կը նշանակուի 1624), նաւեց եղիպատու եւ Ախոն լեռը ուխա կատարելին հսեւ՝ Տիգրանակերտ զնաց, եպիսկոպոսաց եւ մեծամեծաց ժողով կազմեց, Երուսաղեմայ Համար գումար Հաւաքեց եւ տարա իրուսաղեմէ, երբ տեղըն Պատրիարքն էր Արքան Դավիթ (1610, որ յիշառակարանի մը շամամատ արքէն 1583ին Պատրիարք էր, անս Հայապատում էջ 599—603), պարտիքը լը վճարեց, Նեխլեցական սպանելով պարտիք ազատեց, գրիգոր Բ. Պարոն-Տէրը Պատրիարք գրաւ նոյն տարին (Գաւազանագիր սիրալմամբ 1631ին Պատրիարք կը գնեն Գր. Պարոնտէրը) Յամին 1611 արքունական հրամանաւ զգրիգոր Կեսարացի գարձեալ Պոլիս տարին Պատրիարք նստուցին. “Եւ նստեալ յոլով ժամանակն եւ ձանձրացեալ ի նոցանէ հրատարեալ եկն ի Կեսարիս, կը գրէ Յակոբ Երէց, որ միշտ չէ. վասն զի ժամանակակից եւ գործակից Գր. Ա. Պատրիարքաց Համամատ Կեսարացին 1612ին գաւ Հնկէց եղաւ եւ իր տեղը զօրիցաւ: 1627ին կամենից գնաց, ուրկէ վերաբարձաւ Կեսարիա Եթուց 1633ին արքունի հրամանով մեծաւ Հանդիսի Պոլիս Պատրիարք նստաւ եւ 1636ին մեռնելով՝ կալաթից Ա. Գր. Լուսաւորիչ եկեղեցուց գրան քով թաղուեցաւ (կոսկը սես Արուանձտ. Թօրոս Ալբար, Ա. Էջ 294): Կեսարիա եղած ժամանակ՝ Կեսարիոյ եւ Տիգրանակերտ սահմանին վրայ, Թօմարզայի մօս մեծածախ կամուրջ մը շինեց, 1621ին մինչ 1632: Ունի նսեւ բազմաթիւ գրութիւններ: (Ցես Ակինեան

Հ. Ներս. Ճեատգիր կենսագրութիւնը գր. Կե-
սարցւոյ, որմէ ըստ մասին օգտուեցայ: Ցես
նաեւ Յանդիմանագիրն Սոյց Սիմեոն Բ. Ալեքսա-
նացի Կաթողիկոսի առ Փիլիպպ. Կթշն. Էլ-
միածնի, որուն Փայ Քիչ մը Վարր, եւ այսն:

Դրիգոր Վ. Դարձնադիր կամ կամա-
խցի (Քեմալօցի), «մականուամբ Բորը վերա-
այնեալ» (Ցաշեան, Յուց. Էջ 410), զոր Հ. Սփր-
շան, Այրարատ էջ 164 և 578 յառաջ բե-
րելով՝ «սալմամի տպած է Բուլ.» Հաղիւ քանի
մը տարի յառաջ բանասիրաց ի մերձուս ծա-
խօթացած է: Դանձ էր 1576ին ի կամախ, եւ
մանուկ Հասակէն որո թայրով՝ խաչարածու-
թիւն Կըներ: 1590ին արելայ ձեռնադրցա-
եւ մանաւումն է Ցափառական: 1600ին
հաստատուած էր Երեւան, Սաղմսաց սանքը,
ուր երեք տարի բնակեցաւ: 1603ին սկիբունք-
Երեւան եկած էրն էջմանի դաւիթ, Մելքի-
սեդ եւ Աւետին կաթողիկոսները: Ասոնք գրիի-
գոր արելայ իրենց քով կանչեցին, եւ ըսին՝
թէ կը խորհին իրենք, որ երեքն ալ հրաժարին
էլքմածնի աթոռէն եւ մեծահարուս Սրապին
Եղեսացին հրաւիրեն եւ էջմանի կաթողիկոս
օծեն: Գրիգոր արելայ համամիտ գանձեցաւ
Խորհրդոյն, երեք կաթողիկոսաց հրաւիրանաց
խօսքերն անոնց բերենն գրի առաւ, եւ սուր-
հանուակ մը զայն եղեսիսն տարաւ: Սրապին
յանձն աւալով՝ էջմանին գնաց նշան 1603
տարին, եւ Հօգեգալաւտան որը կաթողիկոս
ձեռնադրուցաւ այսեղեղ Պայց ջափառ երեք ամիս-
մաց աթոռը: Մելքիսեդէկի ննդութեամբ
Պարսից Հայէն խոստանգուցաւ, եւ քուայշեցի
խօսքեներ մեծաքանակ տուրանքով Հաղիւ ազա-
տեցին զանիկայ, որ եւ գնաց յԱմիթ Հաստա-
տուեցաւ:

Գրիգոր աբեղյաց երեք կաթողիկոսներու քովին դարձել Սարմանաց վանքը գնաց, ուր մեաց մինչեւ քառասորդաց պահըցը, եւ այնուհետեւ մեկնեցաւ գնաց ոյն՝ *յերեքէն Արարաթանայ*, զըր Սահամիթի փոս կոչեն, եւ այժմ Երեւան ասեն, (Տաշեան, անդ.՝ *Բիշապանդին*, 1907, թ. 3424. «Դաշիմիխոս», ապրաւ է, ինչպէս նաեւ նյութեղ տպուած է ԱՌա, փիսանակ Նիդր ըլլալու, թէւպէտ Մելորաց Վ. Նշանեանի սոյն կտրօնի ընդորօնակութեան մէջ ալ սխալամբ գրուած է Խ. Մ. Ծ. (1610), որ սպասաւած է Ա. Ծ. Փ. Կիսի (ըլլայ): Դրիգոր արքեպոչ եկաւ Բարեկրտ, Սրապինն Ա. Ի. Քոջ. որ Վահանաշնորհն վանքին առաջորդէն էր, Ս. Ջ. 1603թ Մայիսի 28 Հոգեգեպարտեան օրը, Ա. Հրեշտա-

կապետ եկեղեցւոն մէջ, յիշեալ Սրբափոն եպիսկոպոսնեն ծայրագւշն վարդապատ օք հնուեցաւ: Ի Բարերեդ կը բնակէր Ս. Աստուածածնի եկեղեցին, Ս. Հրեշտակապետաց մօտ, ուր Մայիսի վերջին օրն աւարտեց Կիրակոս Ա. ի Պատմագրութեան Ընթօքինակութիւնը, որը Երեւան սկսած էր (Տաշեան, անդ էջ 408—411): Ինչպէս ասոր յիշատակարանն մէջ կ'ըսէ, իր Վարձապետն առյացքութեան աստիճան առողջ Սրբափոն եպիսկոպոսն՝ Խմբեաց գաւառի Օձանելայ Գիւղնջ էր (բոլորին առարեր վերցիւ շաբաթիկուն):

Գրիգոր Վ. Կ'ուզէր դարձեալ երեւան դասնալ, սակայն նյոյ քաղաքը Պարսից Հայութ գրաւած ըլլալուն՝ չկրցաւ երթալու 1605ին դարձեալ երեւան Սաղմոսավանքը հաստատուած էր, ուրիշ նյոյ տարին Էջմիածնի գնաց միւռուն-օրնէքի Հրամիրուած ըլլալով: Նյոյ 1605ին գացաց են կափան Թէկուսունի, սակայն նեղուց քահանայն եւ Սաղմոր իշխանը զինք էր նախատեն, բրածծն կ'ընծնի, եւ կը վնատեն, ինչպէս վարուած էին քիչ յառաջ նաև հրա-ժարեալ Արագիլոն կաթողիկոսի նուրբակ Բար-սեղ Ա. հետ Գրիգոր Վ. կը նաև Պոլի Կողովի վրայէն, եւ Պալամիցի Ս. Գր. Լուսաւո-րիչ կը Տիրոնկալուի, Գր. Վ. Կեսարացի Պա-տրիարքին օրով: 1606—7ին Ռուսոսթից (Թէ-քիրտաղ) կ'երթայ Տայրենակիցները տեսնելու, եւ Պոլիս կը գտոնայ: Յետոյ Եգիպտասիր վրայէն Երուսաղէմ կ'երթայ: Դաւիթ Մերքորդից Պատրիաթ Երարխոնցից Պա-տրիարքին օրով, եւ երկու տարի մինչեւ 1609 կը մայս Նյոյ արքին Պոլիս առանայ եւ 1610ին Խոսնեցներ իրենց երկիրը կամախ կ'առաջնորդէ: 1612ին Երուսաղէմ վրադառ-նալու դիտաւորութեամբ Տրապիզոնի վրայէն Պղին կու գայ: 1612—1616 գործածները քիչ մը վար կը տեսնեք: Դարանաշից 1622—5 արդէն Ռուսոսթիցի առաջնորդ էր, յետոյ Տայրենիք գացած եւ 1627ին Տայրենիքէն Երուսաղէմ մեխած է: 1628ին դարձեալ Պո-լիս, Պալամիրա եր եւ քիչ եաքը Ռուսոսթիցի առաջնորդ եղած էր: Կիրակոս ոնն ի ինդրոց Պետրոս Երիցու կանոնադիրք եւ պատրադի Մեծինչ մ'ընդորինակած է, որուն յիշատակա-րանը գտած է 1639 Մարտ 22ին, ուր շատ գովազեամբ կը յիշէ դարանաշզին: “Կ'երեա... ի քաղաքն Յանաչու, որ մականուն Թէկիրտաղ կ'ունի, ի գուռն ծովաչյշեաց սուրբ Յօհանէս Նորընճայ աւետարանիշ անուն եկել զցոյս, / Հայրապետութեամ Եջմիածնայ Տէր Փերիսպասին

եւ տեղւոյս առաջնորդութեանն, քաջ հոեատը
եւ շատագով՝ յօրինացն Աստուծոյ, մեծ եւ
անուանի եւ ամենայն իմաստիկ լի, դարանազը
Գրիգոր Վարդապետին եւ. ընդ հովանեաւ Նորին
սքանչելագործ, սուրբ Թօվթափին, որ Թօւանց
սուաբեան մաս ի մէջ կայ եւ առ հուպ յինք
ունի, եւ մես սքանչելագործ Վասոյ սուրբ
Նշանին, որ թագաւոր հիշե...” (Ֆր. Կ. Քիկի,
8-ունկ. Տիգրիսից Սկյար Յովհաննիսիանի
հայերէն ձեռագրերի, Լյացիգիգում 1913, էջ
36, ուր Քիկի “յարաբարդին” (Քան կ'աւել-
ցո՞ի) բառը “Արաբարդին”, զրած է, եւ անկէ
“Արաբարդին” անդոյ քառակ մը հնարած:
Համաւ, անդ էջ 221).

Գր. Ա. Դարձանացի վախճանած է 1643
Մեպու. ին եւ թաղուած է Ռոտոսթյոյի Ա. Փրկիչ
և կեղեցին: Տապանաքրին ընթերցուածն է (ա.
Պարթե. եան Խ. ՔԾ., Դամբանականը, Կ. Պոլի
1894, էջ 51):

ԱՅՆ ՏԱՊԱՆ ՀԱՅԴԱՏԵԽՆ ՔՐՄԱՆՑԻ ԴՐՅԳՈՒ
ԱԽԱԴ ՎԱՐԴԱՊՈՒՏԻ, ՍԱ ԾԵՐԱՑԵԱԼ ԼԻ
ԱՌՈՒՐԲՔ ԴՐՅԻ ԱՄՍՈՑՆ ՍԵՊԵՏԵՐԲՐԵՐԻ

ՀԱՅԳԵՐԱ

ՀԵԽՈՄՔ ՍՈՐԻՆ ԲԵԼԵԽՈ ՓԱՑՏԻՆ ԳՐԿԱԿԱՆ
ԱԽԱՏ ԱՅՍ ՎԱՅՐ ԱՂԲԻՄ ԲՈՒԺԻՑ ՄԱՐՔԻ-
ԿՈՆ

፭፻፲

ՈՐ ԵՒ ՆԱԽՈՐԴ ՀԱՎԱՐ ԿԱՐԳԻ ՔԱՅԱՔԻ ՈՒ ՀԱՅՐՈՒ
ՀԱՎԱՐՆԵԼ, ԶԳՈՂԹԵԱԼ, ԶԻՄ ՀՕՏ ՆՈՐԵԿ
ԲԱՐԵՑՈՑՆ.

իր. Հ. Քարամանցիք ու ուր ուժավագանակ գրութիւն կամ Ժամանակարգութիւն է 1595 էն մինչև 1640 գրուած, որուն ամբողջական օրինակը կը պահասի Երուսաղեմյա Ս. Յակոբայ վանիքի մատենադարանից: Անէ՛ քաղաքաւ քանի մը մասեր միայն զլիկած է Մատենադարանապետ Մեծորոպ Ա. Նշանեան առ Արշակ Ա. Ալպյանձեան, որ եւ զար ազնուարար ինծի տրամադրելիք ըստ է: Կատեւ Քիւզանդիոն, Թերթիւն մէջ (1907, թ. 3424) գրուեցաւ ինչ ինչ տեղեկութիւններ, թէպէտ շատ սիւլազգիր: Ասոնցիք կը քաղեմ հետեւեայները:

Գր. Ա. Դարսանացի 1612ին Կ. Պողիս
եկած էր Ծաբաթյանի վրայէն, ևրու իրեն մատրիմ
երկու քահանաներ եկան ըստն, թէ Գր. Ա. Կե-
սարացի նոյն 1612ին Ցողէ՛. Խուլը պաշտօնանկ
ընել առաւե եւ գարձեալ Պատրիարք եղած է,
եւ Խստիւ արգելած է որ թէ իրեն (Դարսանաց-

ցւոյն) հետ եւ թէ խովին հետ բնաւ մէկը յարաբերութիւն չունենայ. եւ վայ անոր՝ որ առանց իր հրամանին “սեւազլուին”, մը կ'ընդունի կամ քովե կ'երթայ ոչ միայն ի կ.Պոլիս, այլ ամեն տեղ՝ թէ՛ յԱնատօլու եւ թէ ի Ուսումնի Ասոնկ խորհուրդ կու տան Պարանացաց-ցն՝ երթալ ընակի խօսն մանը, մինչեւ որ Պարագարփ առամագրութիւնն իմաստան: Գահանան Ները Պատարաբքն կ'երթան, որ կ'ըսէ իրենց. «Զեր աղան եկած է, ապցի՛ք քովմ», Ասոնկ չգիտնալ եւ առաջն ոգագու իրմէ լսած կը ձեւացընեն. կը հարցունեն թէ որ եկից շցիքն հը հրամայէ որ իշխանին: «Թէպէս անոր Պոլիս գտանալուն կամք չունէի, կ'ըսէ Պատարաբքը, բայց քանի որ եկած է, թնձ ինծի գայ, ես կ'ո րոշեմ: Պարանացին, որ անցեալին մեջ արդէն Ընդհարութեան ունեցած էր Պատարաբքին հիւտ, գրական նուերներով (եկեղեցական դիլք մը եւ դինասիսի մէկութիւնը) կը Ներկայանայ անոր, բայց ցորս ընդունելութիւն կը գտեւ: Պարաբքը կը հշտաբէ զինքը ողիս եկած ըլլալուն համար, կ'ըսէ. Քահանաները եւ ժողովը վորդը կը բռնցնէն թէ Հազիր իրենց լուսակիքը իրան եկերակել, ուրիշներն ինչպէս պահէն: Երեք օր քովե պահէն են ետեւ՝ կը հրամայէ որ երթայ եւսդրիւկի Ա. Անելոյանա եկեղեցին, ուր նախապէս պատուեր զիկած էր, որ զՊարանացին խցի մը մէջ փակեն “իրբւէ ի բանտին”, ոչ կերակրեն, ոչ մեծարեն, ոչ Մշլ տան եկեղեցի ինչել եւ քարոզել. Հսկելով միանգամայն սենեկին վայ, որ քովե մուտք եւ ելք չընեն: Պարանացին երկու անգամ պազտանաց գիր կը զրէ Պատարաբքին, ինդրերով որ մելացընէ բարկութիւնը, ու կը վստահացընէ, թէ ինքը երկուսակիմ երթալու ճամբայ ելած էր եւ սիստանոր մէկնելուն կ'սպառէ. «յայնժամն կու գնամ. ամենայ աշխարհն թող քաջլիցի, Պարաբքը գրաբերին ենոք պատասխան կը զրէ. «Ե՞ս զայ եւ զայ դիմեմ ոչ. թող ենք երթայ յատապով յայսմ աշխարհէն. եւ թէ ոչ՝ զինքն յէշ կու Տէծոցանեմ, զերես կը միեմ եւ քաջերդ կու անցուանեմ ի պարանոցն եւ ամենայ քաղաքին նշանակ կ'առնեմ».,

Դարասեղի կը Տեւանայ եկեղեցին, եւ
Անըսք Գարու մասկող քաղաքացիներու քով կը
Տիրը լնկարուի. յետոյ Թօփ Գամոսի Հայրենա-
կիցներն իրեն առաջձին տառ մը կը Վարձեն.
Այստեղ կ'երթեւեկն Գրիդոր Պատրիարքին
Հակառակովները եւ գաւեր կը Կիւթեն, մա-
նաւանդ Յոհէ. Ա, Խուզ շատ կ'ուրախանայ!

երբ կը լւէ Դարանացցի յն կրած նախատիքը, յուսալվգ որ զինքն իր կողմը կը շահի: «Աստածած զիսէ, կը գրէ Դարանացի, որ ես լնաւ չէի ու զեր նուլը, իթէ կեսարացն այս «Հալին», չհասցընէր զիս. եւ ես որ յուլն ամենէն մեծ դատախազղէ էի, ստիգմացյաց յոշ կամ միանալ անորու եւ իրը կը սկսն կեսարացըն անկումը պատրաստել. իրնց հետ կը միայն նաև ՄԵԼքիսեդ կաթողիկոսին նույրակը՝ Զաքարիա Վ. Վ. անցի, որ Հռոմէն Պոլիս եկած էր այս միջնորդ: Զաքարիա Վ.՝ 1612 Յունիս 15ին Հռոմէն Պոլիս հասաւ, որ արդէն յառաջադյն ալ ՄԵԼքիսեդ կաթողիկոսին կողմանէ Բուռմէի եւ Կ. Պոլիս նույրակ եկած, միւռու բրած էր:

Երբ Զաքարիա Վ. Պոլիս հասաւ, եկեղեցականը եւ ժողովուրդն, որ կեսարացը բանութիւններէն եւ անիրաւ Հարկապահն անջուղիւններէն ձանձրացաւ էին, իսկոյն իրեն դիմեցին: Զաքարիա Վ., Յովհ. Խուլին հետ քահանացից եւ ժողովորդեան ժողվ կազմեց Գր. Վ. Դարանացուց քով, եւ Գր. Վ. կեսարացին տապալելու որոշում արուեցաւ: Եթեայ Ղալմթիա դարձեալ գումարեցան յիշեալք, եւ ուստըն, որ մարան անքածան կեսարացին պաշտօնանկ ընկելու աշխատին:

Կեսարացին եղածը լսելով՝ Դարանացըն մարդ զիթեց, զամիկայ շահէլու համար: Այն ատեն Զաքարիա ըստա Դարանացըն՝ որ ազգատէ ուղղածին պէս վարուելու, իրենք արդէն կարդարած են գործը, արքունիքն ալ խօսած են եւ խօսացած՝ բորոք արքունիք հարիերը վճարել: Յովհ. Խուլ կատարելապէս Զաքարիայի կը հետեւէր, ինչպէս նաեւ ամէնքը. վասն զի Զաքարիա իրեւ նույրակ՝ մեծ հեղինակութիւն մըն էր: Ասնկը քահանաներն ու ժողովուրդը հետեւնին առած կայսեր դացին, բորոքեցին Գր. Պատրիարքի անիրու զիկանցներէն եւ անապարձամբ մեր մեջ մատմք յաջողացան զդր: Կեսարացի գահընէց ընելու եւ 1612ին, Պատրիարք ըլլալին 6—7 ամիս եւսն, իր տեղը ձամբէցին:

Եթեայ Ս. Աստուածածին եկեղեցին գային, Պատրիարքութիւնն երեքի բաժնեցին: Զաքարիան գլխաւոր դրին, աթոռն Յստամպոյ «բնական պարագմին հն զապալայի երկրովքն»: Անատոլի Դարարանդան, եւ Խոսունժն (Ըստատող. Թէքիրառաղ) Գր. Վ. Դարանացըն տուին: իսկ Յովհ. Վ. Խուլին՝ «զամենայն Առուռմէն բայց յըպատօղուս: Զաքարիա Ստամպոլ նըստաւ, միւռնելու իրենց տեղը գային նստան:

Սակայն կեսարացին հանցիստ չկեցաւ. գրուեց Սոյ կաթողիկոս (Յովհ. Վ. Անթապի 1602—1622) կարնեցի Մինաս Վ.Ռ. եւ զգացալս Մինաս Վ.Ն. որ յետ Յովհաննէսին նա յաջրդեաց զամոռ կաթողիկոսութեանն (Թէպէտ լսաց ցուցակաց Մինաս Կարնեցի է յաջրդը 1622—1626: Եակր կարնեցի (Ժէտար, Հրտակ Կ. Կոստանեանց, Վլզզպա. 1903) կը գրէ (էջ 12). «ԵԵլվկա... է դամբարան... Կիլիկիյ Մինաս կաթուղիկոսին, որ մականուամբ Քացանի կոչեւր, զի տեսաք աչք մերովք եւ լուսք զգաստ եւ զգարզութիւն նորա ի քառակա Արզուամ, եւ գանցեալ Եղնկայ էտո վախճան թ. թ. 28 (= 1632) թուին եւ Եղեալ կայ ի դուռն սրբյան Սարգսի հետ մեծին Դուկոսու, որ յար եւ նման էր սրբոց Հայրապետացն աստուածաբանութեամբ եւ սրբութեամբ (լի):» Կեսարացի զամոնք հետու առած՝ Կ. Պոլիս եկաւ կոռուելու, որ միջոցին Դարանացի Պրուսայի կողմերը կը գտնու էր: Յովհ. Խուլ փոթթականին, ուր կայսրը ձմեռելու գացած էր, ընդդեմ կեսարացըն բողքելու համար: Յաջրդտարին 1613ին կայսրը Պոլիս դարձաւ, եւ կեսարացին ու Խուլը շատ գիմաններ ընելին ետեւ արքունիքը, վերջապէս յաղթահարեցան կեսարացին Զաւուշներ գործս համեցին կեսարացին և կաթողիկոսն եւ երեսու Մինանիւրը եւ իրենց տեղը լոկեցին, 25 Մայիս 1613ին, որ օրը Դարանացին Սկիւտարի վրայէն Պոլիս մտաւ:

Այն ատեն նոր ժողովք գումարեցին քահանայք եւ իշխակը եւ Զաքարիային ըսին, որ այսու հետեւ ձովհ: Խուլ նստի իրեւ զինաւոր Պատրիարք Կ. Պոլիսի աթոռը (Ստամպոլ), վասն զի արիկայ տեղացի է եւ հանգարտ մարդ, զոր յաժառաթեամբ յանձն առաւ Զաքարիէ Ոլրամթը Խուլին վայ գրել տաւին, իսկ միւս երկուըն իրեւ անոր ընկերըը. ուստի Պէլաթի մը եւ երեսու Ծիլրինամէ Հանել տաւին, եւ իշխանութիւնն բաժնեցին հետեւ եալ կերպով Ղալաթիան եւ Բուռմէլն Դարանացուց տուին: Սկիւտար եւ Անատոլու «Դարանացին պատրիարքին Սկիւտարիայէն վեր մինչեւ շեման կաֆա եւ քոթիան (Քէօթահիա) Յովհաննու: 1616ին Գր. Վ. Դարանացի իր կամք հրաժարեցաւ, եւ քահանայից եւ ժողովորդեան հաւանաւթեամբ մէկնեցաւ գնաց երուսաղէմ եւ իրը երկու տարի հուն մնաց: Այսպէս Վ. Պոլոյ գլխաւոր Պատրիարքն էր Յովհ. Վ. Խուլ 1617ին սկսեալ, այնպէս որ Գր. Վ. Դարանացի իր

պատրիարքութիւնը՝ “սուտանուն” կ'անուանէ: (Ժամանակագրութիւն Գր. Վ. Դարանաղցւոյ)

Թէ Յովհ. Վ. Խուլ այս երրորդ անգամ Պատրիարք ըլլալուն՝ որչափ ատեն մասց, ծառաօթ չէ. Կարելի է որ մինչեւ 1616 տակաւին Պատրիարք էր, վասն զի Դարանաղցւն նշյան տարրին իր հրաժարից կը յիշէ, իսկ Յովհաննու եւ Զաքարիայի մասին յիշատակութիւն չ'ըների Կարելի է թէ Գր. Վ. Կեսարացի 1615ին զինք դարձեալ տապալած է եւ թերեւս Դարանաղցին այս պատճառու 1616ին հրաժարած եւ Երսուաշէմ մէկնած, վասն զի Կեսարացին իրեւ Պատրիարք կը գրէ նշյան տարին Յանդիմանագիր մ'առ Մելքիսեդ կաթողիկոս, որուն վրայ Զաքարիա Պատրիարքի կիսագրութեան մէջ կը խօսիմ, եւ սովորական գտազանագիրքեր զնիքը մինչեւ 1621 Պատրիարք կը դնեն, եւ կը նշանակն թէ Յովհ. Վ. Խուլ 1621—23 դարձեալ պատրիարքած և 1623ին դարձեալ Խոսկու սարացւյն տեղի տալ սահպուած է, որ մինչեւ 1626 պատրիարքելն եաւել գտազանագիրքեալ 1626ին Զաքարիայի տեղի տուած է, որ եւ իր կարգին 1633ին Կեսարացիցն յանձնել սահպուած է, եւ վերջինն մինչեւ ցմահ 1636 Պատրիարք Թացած է: Այս վերջին ժամանակագրութիւններ պէտք ունին սուոգուելու, եւ գտազանագիրք սահպատան են:

Հակառակ գտազանագիրներու այս աւանդութեան, ունինք երկու վկայութիւն, որ Յովհ. Վ. Խուլ 1620ին եւ 1625 Ապրիլին սակաւին Պատրիարք էր ի Կ. Պողիս: Սմբատեանց Մ. Արքակապ. կը յիշտատակէ (Տեղագիր Գեղեցրունի գաւառի, Աղբատա: 1895, էջ 400) ձեռագիր Աւետարան մը, գրուած Թօնսամեցի Միքայէլէ ի Կ. Պողիս “յառաջնորդութեան Յովհաննէս վարդապետնի թա. Հ. Ռութր (= 1620), որ հնու սիմակամ 1720 տպաւած է”: Նոյնպէս Միքայէլան Յ. Հրատարակած է Վահագիանեան ձեռագրաց ցուցակը, որոնց մէջ կայ (թ. 1) Սատուածաշունչ մը (Համագ. Ամս., 1892, էջ 212—14), որը գրած էր նշյան Միքայէլ Թօնսամեցի (որ ուրիշ երկը Աստուածաշունչ ալ գրած էր), Յակով կրօնացրի համար Միքայէլ մահուընէն ետեւ Յովհ. Խուլ անձամբ թաղումը կը կատարէ եւ “ժագթ. (= 13.000!) զրամ տալով հ'առնու եւ կ'ամբողջացընէ Աստուածաշունչը: Յիշատակարանն ինը Խուլ գրած է, որ եւ կը յաւելու ի վերջը: բայց գրեցաւ սա ի թվականի հայոց թէշտ. (= 1625) ի ապրիլ ամսոյ եղեւ աւարտում մէս. ի թագաւորութեան Տաճկաց Սուլ-

թան Մուրատին, ի Հայրապետութեան Ս. Էջմիածնա Մելքիսեդ կաթողիկոսին, եւ ինձ մեղանա անարժանիս, եւ եմ պատրիարք այսմ Նահանջիս, որ վերստին զարդարեցի գդիքս, եւ զյշտասակարսն գրեցի, եւ զուտաւուրբու ամիւ, եւ իրոք կայ Յ1 տուն ոտանաւոր ընթագնեան, որուն Կարմագիր սկզբնատառերը կը կազմեն՝ Յովհաննէս զարդապետի ասացեալ զայս բանաւ:

Յովհ. Խուլ նշյան իր 1624ին Պողիս էր, բնականապէս իրբեւ Պատրիարք: Վասն զի Գր. Վ. Դարանաղցին կը գրէ. “ի թէին թէշտ. (= 1624) եկաւ Մելքիսեդն բազում անառակը եպիսկոպոս անուանօք եւ սուռ վարդապետով իւր համախօսնքն, որչելով որպէս զառիւծ, եւ Զաքարէին օժանդակութեամբն, եւ Խոյն ի թիկուն լինելովն, սկսան անխոտիր ուտել ի պաս աւուրս զէթ եւ զդինի, յայտնի հրազդապահաւ, եւ զոյ սուողն անարգէին, որ բազում ժամանակաց հետէ օրինաւոր եւ ծնմարի վարդապետն մէջ վարդապետովն մէջ վարդ եւ գտանակրիք հազիւ կտրեր էին եւ բարձր ի միջոց, եւ այլ բազում անառակիւթիւնց եւ հերձախօսութիւնք, որ չէ ժամանակն պատմելոյ. Նա Սեբաստացի Կերսէսն որ Տշմարտութեան իրաւանցն Աստուծոյ ջատագով էր եւ սրբաւէր էր, զնա ի ժամանակին աշողելովն Աստուծոյ անդ եղեւ մեզ զօրավիճն, որ քահանայիւր եւ բազմամբովի ժամի կարացաք ցրուել զւար ժողով նցա եւ հալածական առնել ի քաղաքէն մեծէ: Եւ նա զնաց ի Սկիթացւոց աշխարհին, որ այժմ Լիհ ասին, (“Քիւզանդինու, 1907, թ. 3424: Կաթողիկէայ Հայերու օրինք ներեալ էր եւ է պահոց օրերը ձուկ, ձեմ եւն ուտել, որ եւ ինչպէս վերի խօսերէն կ'երեւայ, Պողոս Հայերուն մէջ այն տանեն տարածուած էր: Ասանաց համեմատ այսպէս պահք բրուել կաթողիկէ Հայերու ամենամեծ յանցանքն համարուած էր: Եւ յաջորդ տարիներու հալածանեներուն մասնաւորապէս կը շեշտուի: Դարանաղցւոցն ընելի՝ թէ Մելքիսեդ, Խուլ եւ Զաքարիա եւ իրենց համախօսներ պահքը Կարմէին, Տշմարտութեան իրաւանցն Աստուծոյ ջատագով էր, բաւական կը վկայէ, թէ կրօնական երկու բաժիններու միցութիւն կար:

Այս միջցին Գր. Վ. Կեսարացի Պողիս չէր անցուշտ, ապա թէ ոչ չէր կրնար անկործ կեցած ըլլալ, եւ Դարանաղցին պէտք էր որ զինքն ալ յիշէր:

իր 1626ին Յովհ. Խուլ տակաւին Ա. Պոլիս Պատրիարք էր: Գր. Կենարացին երկրորդ անգամ հետո առած կարնեցի Մընաւ Ա. Ը. Խնայէս նաեւ Երջնկացի Յովհ. Եպ.՝ Պոլիս կու գայ Յովհ. Խուլին ամոռը յափշտակելու, եւ կը յաջողի, ինչպէս կ'իմանակը հետեւեալ դրութենէն:

Այսաեղ այս գրութեան հեղինակին խոկութիւնը կ'ուզեմ քննել նախ, եւ յետոյ քաշել Յովհ. Խուլի վերաբերեալ մասերը:

“Գրիգոր Ա. ոմն Կ. Պոլոյ Պալաթու Ա. Սկիզբէ Հրեշտակապետ եկեղեցւոյն պատմութիւնը զրած է իրեւ ժամանակակց եւ գործակից, որ սիալ անուանակուութեամբ Դրիգոր Պալունտէր Պատրիարքի “Յիշատակապան” անուանը ծանօթացած է, եւ զրաք մ'աւելի է որ այս սիալունէն իրարու կ'անցընեն գրութեր: Առաջին անգամ Հ. Ղ. Խնձինեալ իր Աշխարհագրութեան մէջ (Ման. Բ. Հար. Ե. Անհեա. 1804, էջ 129—131) կը յիշատակէ վերցիշեալ Յիշատակարանը, յայսնապէս “Գր. Պարուտէրի, անուամբ: Խնայէս ի մէջ այլց Տէր Յովհաննէսեանց (Պատմ. Եղմ. 1890, Ա, էջ 306—311) իրեւ Պարոնտէրի, գործ յառաջ բերած է Պալաթու եկեղեցւոյ օրինակի վրայէն, բնագիրն ալ ետեւառաջութեամբ ինտանիակած է: Վ. Զ. “Ճերիսիք Շարդիկէ, 1899, թ. 4271—2) Պարոնտէրին համարուած միւնքոյն թղթէն, եւ ասոր շարունակողն քաղաքաներ զրած է (վերտան տպուած Ա. Կ. Պէրպէտեակի “Ժողովրդակին Տարեցոյն Ան մէջ 1901, էջ 131—7): Հ. Ասատոր (Ընդ. Օր. 1901, էջ 91—3) Խնայէս “Պարոնտէրի անուամբ կը համառուէ: Մյուս Յիշատակարանն 1823ին կատարուած ընդորինակութիւն մը կայ նաեւ Վիեն. Մի. Մադր. (Տաշեան, էջ 912):

Վերջապէս այս Յիշատակարանին ամբողջ շական մէկ օրինակն հրատարակեց “Թատոին, (Տր. Վ. Քարդանեան) իր ունեցած մէկ ճեղորդնակութեն, որ գրուած էր իր 1796ին: Ասոր սկիզբը կը գրուի: “Ա ժամանակ Մովիսէն Կաթոլիկոսին, եւ ի Պատրիարքութեան Կ. Պոլոյ Խուլ Յովհաննէսին եւ թագւորութեան Մուռատի շորորդի եւ ի վեղրութեան Բուէնապիտակին 1. Վ. Ա. Ալարական թուակախիս կը համարատասինանէ 1628—9: Մովիս. Ամիկան Էջմ. (բատ Ալար. Թավշիք. Գլ. Իդ. եւ Ծահիաթունեանցի) օծուած է 13 օնր. 1629. Բէպէտ ձեռագրի մը համատ 1624 կաթողիկոս նստած

է. (Թօվիմեան, Ցուց. Ձեռ. Դադեանի, էջ 98, որ Ֆիշգ չէ դարձեալ 1628 դեկտ. 13ին Լեհաստան գրուած ձեռագրի մը մէջ կը յիշուի արգէն իրը կամուղիկոս: Հ. Ալիշան, կամենից, էջ 181): Յովհ. Խուլը վարը կը տեսնենք: Պուրատ Դ. 10 Սեպտ. 1623—1640. Փետր. 8, որուն Վ. Եղիկին էր կարձ միջոց մը՝ Ուէճէն (ըստ Համիլ Խալֆայի ժամանակադրութեան):

Արդ, սյու Յիշատակարանին վերսագիրն է՝ “Գրիգոր վրդպատ. ոմն, որ զամնայն անցըն իւր եւ զանեալան, գիրք մի է շարադրեալ, վասն Պալատու եկեղեցւոյն այսպէս գրէն, Յիշատակարանին ընդօրինակորը, որ Կ'իմացուի մէ քարձեալ Սարգի Սարգամի Յովհաննէսին գրին է, ժամումութիւն մը կը գնէ (1795/ն): “Այս Գրիգոր վրդպատ., որ պատմեալ է զեկեղեցւոյն մերմէ Սրբոյ Հրեշտակապետին Միկայէլի, որ ի թաղը Պալատուն Ըստամոցու, է Գրիգոր Պարոն Տէր ասացեան, որ յետոյ եղեալ է Պատրիարք Եղմիւ, Վիեննայի օրինակին վերնագիրն է՝ “Գրիգոր վրդպատ. ոմն՝ (որ կոչեր Պարուտէր, որ յետոյ եղեալ է Պատրիարք սրբոյ Եղմիւ յամի Տեղան 1631) զամնայն անցն իւր եւ զանեալան, վասն Պալատու Ա. Հրեշտակապետ եկեղեցւոյն տեսարակ մի է շարադրեալ, որ գրէ այսպէս:”

Արդ, Պարոնտէր արգէն 1610ին Եղմ. Պատրիարք գրուեցաւ Դաւթի տեղ, ինչպէս տեսանք Գր. Կենարացու վարքին մէջ, իսկ այս գրիներ Չամչեանի ցուցակին նայելով՝ Ենթագրած են որ Պարոնտէր 1631ին պատրիարքած ըլլայ: “Գրիգոր Վ. ոմն՝ Պարոնտէրն համարիլ, լոյն միաւ ենթագրութիւն է. Նյոյն իսկ Յիշատակարանի բնագիրն ասոր կը հակառակի: Յիշատակարանը գրող՝ Գր. Վ. ոմն, իր ժամանակին բոլոր անցքերը գրած եւ զիրը մը շնուած է, եւ այս զրքին մէջ Պալատու եկեղեցւոյն վրայ ալ գրած է որ է սյու Յիշատակարանը: Գրողը 1628ին Պոլիս կը վերադառնայ, ինքը “Կոմիրիկի Ս. Նկիրայուսուն, թանկած է. Հայոց ազգը (եւ ոչ մէ ինը, վասն զի կը յիշատակէ ի հնուց գործուածները), զայն ընդարձակեր է. 1628ին ինքը Պոլիս կը դառնայ, գլուխ կ'անցնի Պալատու Ա. Միկ. Հրեշտակապետ եկեղեցւոյն շինութեանց, եւ յետոյ եկեղեցւոյն քահանաները վիճքը կը նախատեն, վասն զի շնութեանց ծափին համար ուղած է պնակ բանել: Անոնք պարտաներ են, որ Գր. Պարոնտէր Պատրիարքին չեն յարմարիր ամենեւին, բայց շատ Ճ'շ են Գր. Վ. Դարանաղցւոյն համար:

Եւ աշա Եղիմ. մատնեագրանսապետ Մեսո-
լոպ Ա. Նշաննեան “Բիբլանդիխնի, (1907)՝
3187 թուրք մէջ Գր. Վ. Դարանաղցոյց
ժամանակագրութենէն (1595—1640) յտ-
առաջ կը բերէ Պալատու Ս. Հըբշտակապետ եկե-
զեցայ մասին այն գրուածն, որ բօլորվին նյոյ է
“Պարտնտէրին, անուամբ ծանօթացաց Յիշաստա-
կարանին հետո, միան քանի մը տեղ՝ բանա-
սիրի, բնագիրը լցուական փոփոխութիւններ
կրած է. իւր Վ. կիննայի օրինակին նյոյակւ լց-
զուական փոփոխութիւններ ունի, աւելի՝ բանա-
սիրի, բնադրին մօտենալով: Եւ իրաք Կր.
Դարանաղցոյց ժամանակագրութենաց ցուցակին
մէջ, զոր ձեռքս ունիմ, Վլ. Իջ. վելնացի ունի
“Աւստ շինութեան Հըբշտակապետ եկեղեց. ոյն
ի Պալատ, որ պյութալ էր Տրիֆոն թենէն: Աշանեան Ա. անդրագործած չէ նյոյ գրու-
թեան Պարտնտէրին Համարուած ըլլալուն:

Դարանաղցի այս Ծիշատակարանին մէջ կը պատուի ի սկզբան, թէ 1628էն քանի մը ատրի յառաջ Գր. Վ. Կեսարացի Պոլիս եկած էր Կեսարիայէն, եւ սաստեղով ու Նախատեղով զայցած էր իր աջակցութիւնն այն Հայերուն, որոնք կը ջանային Խօսմիքի քի Ա. Կիկոզայս եկեղեցին (Էտանէն Կայութի մտ, այժմու Քէֆէկի Տամի), Տաճկաց ձեռքէն ազատել: Կեսարացայն ունան՝ սաեւ խոլ Յովչ. Պատրիարք անփոյթ կը գտնուի այս մասին, վասն զի երկուքն իրարա Տես կը մարտնչէին Պատրիարքական աթութիւն Տամար, որով ազդին մէջ մեծ աղողուկ եւ խռովութիւն կը յառնէ. Կեսարացին կը յաջող խուլը մինչեւ Պառևս փափցնել, եւ ինքը բանութեամբ՝ առանց արքունի հրամանի, կը տիրէ Խուլին սթոռին, իրեն փօխանորդ կը գնէ Երդնկացի

Յովանե Պակիմանուր Հագն, և եւ ինը լէ հաստան կ'երթայ: Ահա Դարանացրուցն Խօսքերը (Չեռագիր Ալինն): « Հայր... կու զնան մտաւ Կեսարացի Գրիգոր Ա.Ն. որ յայն ժամանակին եկեալ էր ի Խօսքրից, իր թէ խրատայ: Եւ արդութիւն առնէ նոցա հսկ և ափախան կ օրհնեցին եւ խրատելցն՝ կու սասաւ եւ կու յանդիմանէ ջնաս սաեցի, իմէ դոք ով ով էր, որ յարդէս բան կու տեսնուք: Փունդիերն եւ սեփական տիղացիքն էր հոգան, եւ այլ ցուուք բանք շատ կ'ասէ եւ կու յաւսահատէ զնոսա... ի յայնմիկ թշուառական ատելին ինքն, այսինքն դրիգոր Ա.Ն., եւ կամ խուլ բնաւ փյութ չեն առնորու ոչ եկեցեցականացն եւ ոչ քրիստոնէց անհնարին սցոյն եւ անմիթիմար վշապացն: Ա.Հ.Լ. եւս առաւել աղմուկ եւ խոռովութիւն կու արկանն ի մէջ ազգին Հայոց յաղագու Պատրիարք առնելոյ: Քանդի Գրիգորս այս մարտ եղեալ էր զհետ Եղվանէսին մինչ զնա փախոցցեալ էր ի Պրոռուսյ, եւ ինքն արիեալ էր բռնութեամբ առանց հրամանաց արքունեացն, եւ ի տեղի իր եղեալ էր զեղկացի Յովանէս Պակիմանուր Հագն եւ ինքն գնացեալ էր ի Լէհաց աշխարհն: Եւսոց Երանքը Հայերը Պատակէն Խորեպարզից ինքն չանիք էր յաղողն զնամունք Ս.Մ.Ի. Հրիշտակապետ յուծական փակ եկեցիցն ձեռք բերել: « Կրիին նախանձ կու շաքրին կեսարացոյն կողմանէ ոմանք շարա նար անձինք, այլ եւ էլքրզումից Սիհնան Վ.Ն. եւ երզնկացի ողէկմամուր ձագ Ծովմ. Եպան. որ ի տեղի իր եղեալ էր զսա կեստրացի Գր. Ա.Ն., եւ ինքն ի Լէհաց աշխարհն էր գնացեալ: Եւ սոքա իրու աեղապահը լինեցով կեսարացյն, Հակառակ էին Արքասակէս Ա.Բ.ն եւ ամենայն քահնայից եւ ժողովրդոյն Պալամեցց, արիէլը կամելով զիմաբանութիւն նոցա եւ զջիսութիւն եկեցելոյն խափանելով, եւ զՄըրաստակէն Վ. Հայածական առնելով, որ զօղեալ կայ ի Ղալաթիայ ի նոշանէ եւ նոցին շար խոր հրոցոյն: Ղալաթիայ ապաւուն էր յետոյ նաեւ ինքն Գր. Դարանաղյի, բրեր եկեցեցրուց շինութիւն աւարտելէն եւ առանց պահէի ինդրոյ Համար իրեն դէմ ապերախտեցան քահնայից եւ զի՞ր հայ հնցեցին: Ս.յ Գամաննակացրութենէն ալ յայսին է, որ Ծովմ. Խուլ 1626-7ին տակաւին Պոլիս Պատրիարք էր Պրոռուս երկար կեցած պիտի շըլլայ, վասն զի՞ Զաքարիա Վ. 1629ին արդէն թագաւորէն Հաստատուած ընդհանուր Պատրիարք էր Պոլսայ, ինչպէս կենսագրութեանը մէջ պիտի տեսներք (ըստ Ալաք. Թագրիմեցւոյ), եւ Յովհ. 1626-7ին տակաւին Պոլիս Պատրիարք էր Պրոռուս երկար կեցած պիտի շըլլայ, վասն զի՞ Զաքարիա Վ. 1629ին արդէն թագաւորէն Հաստատուած ընդհանուր Պատրիարք էր Պոլսայ, ինչպէս կենսագրութեանը մէջ պիտի տեսներք (ըստ Ալաք. Թագրիմեցւոյ), եւ Յովհ.

Խուլ անտարակոյս այս գործը կարգադրելէն ետեւ, Պոբէն Լեհաստան փութացած է կեսարացւոյն ետեւէն, ինչպէս կը տեսնելիք հիմայ:

Ելյուսեղ, եւ Զաքարիա Վ.ի կենսագրութեան մէջ յառաջ բերուած շիրուցան՝ բայց ստոդ լշշատակարաններէն հետեւցնելով, անհիմն չէ ենթադրելը, որ 1613ին հաստատուած երեւմաննեայ Պատրիարքութիւնը մինչեւ Զաքարիայի վերջին անգամ գահընկէցութիւնը (1633) շարունակուած է եւ գր. Կեսարացւոյ միջանկեալ յափշտակութիւնները նկատողութեան առնուելու չեն. այսինքն՝ Յովհ. Խուլ 1613—28 անդհիմա Պատրիարք նստած է ի Ստամբոլ. ինկ Զաքարիա 1613—1633 անընդհատ՝ ի սկզբան Սիրիատոր եւ ի Ղալաթիա, եւ 1628—33 ի Ստամբոլ եւս ժամանակը պիտի լուսաւորէ այս պարագան: Յովհ. Խուլի, Դր. Կեսարացւոյ եւ Զաքարիա խնացեց այս անխոնդ միցացութիւններու հիմն ու առաջանաւուն այն կ'երեւայ՝ որ ազգին մէջ կրօնական երկու բաժինն արդէն սկսած էր կերպարանաւորութիւն, եւ նորին ու հնյն այս հզօր պարագայունները վերջական յաջմութիւնը ձեռք բերելու ճիգեր կը թագէին:

Երեմիա Զելէպի իր կ.Պոլսոյ Պատմութեան մէջ (գրուած 1661—84, Հրա. Տր. Վ. Թորգոմուանի, «Ա. ի անցեալ տարւոյ մէջ») կը յ. Հայտակէ՛ թէ Ստամբոլի Նաուլ Գափուի գուրսը (ներսը կը ընակէն Հայերը), «Մէկիանէք Սրիփիներաց, (՝ Կային, որոկ երեմիայի ժամանակ արդէն հափանուած էին: Ստամբոլի քահանաներ (անշոշտ հակոսակորդներ) աղեղացի Յովհ. Խուլը, որ բնութեամբ բռուն (յանդոզն, ձեռներէց) էր, նենգութեամբ այսուեղ առաջնորդած են անցընելով Մէկիանէէն (ընդ մէյիանան), եւ Ենիշէրի աղասիին ծեծել տուած են, որ միջոցին Յովհ. կ'աղաղակէ՛ թէ ինք չեր գիտեր այս տեղուն ինչ ըլլաւը: Դէպէիս աւրին անձանօթէ, սակայն անտարակոյս Պատրիարքութեան որերը հանգիպած չէ: Ահա բնագիրը՝

Տէրտէրն Խստամպոլ՝ հնարիք՝ տարեալ ընդ մէյիանան,
Զինուլ Յովհաննէս լրդապեան՝ զտեղացին, ի
բարս շամբշական:
Յանկարծ ենիշէր աղջյն՝ երբ կոնէ՛ տէրտէրն
փասիեան.
Զվարդապեան առնեն բրածեծ՝ տեղեակ չեմ
սեղույս, նա գուման:

Գաւազանագրքեր կը նշանակեն՝ իրը թէ Յովհ. 1631—36 չորրորդ անգամ՝ կ.Պոլսոյ Պատրիարքը եղած ըլլայ: Ասիկայ սոլորովին սինալ է, ինչպէս հիմայ կը տեսնեկ:

Ստեփանոս Խոչքա, որ Ժամանակագրութիւն մը գրած է միշտ 1739 տարին, 1631 տարին կը գրէ. «Յովհաննէս Վարդապետն Պատրիարքըն կ.Պոլսոյ անցանէ ընդ Լեհաստան ի մեծն Հռոմ, եւ անդէն զուխտն իւր եւ զհնազնութիւնն կատարեալ, Թողու Պարատանն մերու յիշատակ զՊատմութիւն Հայոց ի սկզբանէ աշխարհի միշտ յամն Տեսան 1236, զրոյ օրինակն առ իստուի: (Սկզբնագիր Վիճն. Միիթ Մոդրն. ա. Տաշեան, էջ 679: Պաշման, Ամուս Ա. Պետրոսի, Վիճնա 1853, էջ 271, ծան 2: Աւրիշ կողմանէ ունիմ շատ սոյզ կպայտթիւններ, որ Յովհ. Խուլ 1631 եւ 32ին Լեմպէրէ կը գտնուէր:

Հուոմ Բրգականստայի Դիւանին մէջ կը պահանի «Պատմութիւն Վարդանայ Եռամետի Սպիհաստի: Աստ առաջին Յիշատակարանն մէջ կը կարդանք. «Փառք... Յամի հեաթին հարիւրոդի Ի երրոդի երրորդի թօւարերութեանս Հայոց (= 1274 Վարդանայ հեղինակութիւն թօւական). Այսափ զրած առաջին յիշատակարան եւ ոչ աւելի, ոչ զի խիստ ծեր էր աւրիւնական, հազիր կարայի յանկ հանել: Իսկ երրորդ Յիշատակարանն է՝ Եւ եւ Ցովհնաննէս Վարդապետու կ.Պոլսոյ Պատրիարք անամամի ի Հռոմ գնալով պատահեցայ ի Լով քաղաքն, ասիս զՎարդան Վ.ի պասմագիրն զի խիստ հնացեալ էր, վասն եղի աւրինակ եւ գրեցի գիրս անենջարի Երրուք ծերութեան ժամանակին գիրս է եւ այս եղիւ թվ. Ռ2 (= 1631) Դէկ. ի առաջին աւրին, որ է Եջի: Այս յիշատակարանը ակնարկած է նաև Ազիշն (Կամենից, էջ 186):

Լեմպէրին մէջ Ազօթագիրք մ'ալ ընդօրինակած է Յովհ. Խուլ 1632ին (որ կ'երեւի թէ այժմ Ա. Լազար կը գտնուի): Յիշատակարանն է՝ գիրցաց գիրս ձեռամբ Յովհաննէս Վարդապետի Պահանի եպիսկոպոսի, ի յիրով քաղաքի, թվ. Ռ2Ա (= 1632) թօւականին հայիկալեան առամբի: Այսմ ամի կրալ թագաւորն Զիկմունտ առ Ըստուած փիսեցա: Աստուած լուսաւորէ Հոգին, եւ ընդ առաջին սուրբ թագաւորցն դասեցէ: Աշխարհամատրանին շորէքարթին էր փամանն: (Կամենից, էջ 185:) Եթէ Յովհ. Խուլ, որ այս միջոցին 78 արքէկան էր, Լեմպէրին մէջ սաստիկ զբաղեալ ըլլալով

երկու ընդարձակ ձեռագիր օրինակեր է իրը երկու տարւոյ միջացին, եւ կը յիշեցնէ՛ թէ ասիկայ իր ծերութեան գիրն է, անհաւանական չէ ենթադրել՝ որ ինքն յառաջադցն ուրիշ շատ ձեռագիրներ ալ ըստօրինական պիտի ըլլայ:

Լեհաստանի Լեհմէրկ քաղաքը, 1626ին Մելքիսեդեկ կաթոլիկութէնիկողայոս թորոսիվ չէ արեղայն տեղոյն Արքաս, ձեռնադրած էր, եւ իւրին 1627ին կամենից մէջ վախճանած: Նիկողայոս, որ արդէն կաթոլիկէ էր իր ժողովուրդը կաթոլիկէ գարունելու կը ջանար, իսկ ժողովուրդը կը հակառակէր գոր. Վ. Կեսարացի 1627ին Յովհ. Խուլիս աթոռէն տապալելն ետք: Քո Թաց էջմիածին եւ անկէ լեհաստան Նիկողայոսի դէմ կոռուլու: Սակայն երբ 1629ին ի կամենից, Նիկողայոսի դէմ ժողովրդեան գլուխն անցաւ, Նիկողայոս զինք մինչեւ Պուղուանաց երկիր (Ալարքիա) արտաքսել տուաւ տէրութեան ձեռօք. ուրկէ կեսարացին՝ Նիկողայոսին դէմ բանադրամք արձակից, եւ վերադարձաւ կեսարիա: Անտարկայու Յովհ. Խուլ երբ լից կեսարացին Լեհաստան գտնիլը, Քո Թաց դէպ ի լեհ պէրի, Նիկողայոսին գտնելու, ինչպէս յաջորդէն յայտնի կ'ըլլայ:

Ըստարձակ տեղեկութիւններ կու այս լեհապէրին հայ քահանայ մը Յովհ. Խուլին լեհապէրի գործածներուն վլայ: Այս պատմիցը (Կամենից, էջ 211—2), Նիկողայոսի գլխաւոր հակառակորդներէն մէկը, կը սորոգրէ Լեհմէրկի Նիկողայոս Եպ.ին կաթոլիկեաց ըլլալը. Ժողովրդեան հետ կոռուլը, թագաւորին հրամանով բոլոր եկեղեցիներուն Նիկողայոսի յանձնուիլը, եւ կը շարունակէ՛ թէ այս միջոցին կ. Պոլսեցի Խուլ Պատրիարքը Լեհմէրկ եկաւ: (Հարատարակին Հ. Դ. Ալիշանի կ'երեւի անդրագարձած չէ Յովհ. Խուլին, վասն զի թէ Խուլը մանել գրով տպած է եւ թէ յատուկ անունց ցուցակին մէջ յիշաւակած չէ:): Խուլ Նիկողայոսին հետ միցաւ դաւանութիւն տուաւ, եւ ժողովուրդըն ալ յորդորեց կաթոլիկէ գաւանութիւն տալ, միշտ Նիկողայոս Եպ.ին (Պարունակը — այսուէս Կանուանէին հիներն այն եպիսկոպոսները, որոնք օծուած են արեղայ եղած ատեն, ատանց վարդապետութեան ծայրագոյն ասահճան լնդունած ըլլալ: —) հետ կը պատշէր, զանիկայ կը պաշտպանէր, Հայերը կը յանդիմանէր, որով Լեհերէն շատ պատուով կ'ընդունուէր, իշխանք զինք ճաշի կը հրաբրէին, եւ նոյն իսկ թագաւորին եւ թագուհոյն

ներկայացաւ եւ մէծ պատիւ գտաւ: Եւ երբ տեսաւ՝ որ ժողովրդը տակաւին կը յամառի, զիկողայոսը չ'ընդունիր, բանադրեց զանոնք, եւ յետոյ չուոմ գնաց. Քահանայապետն սիրով ընդունեցաւ, հոն ի դերեւ հանեց Լեհմէրկի ժողովրդեան ճիգերը, որոնք Քահանայապետին զիման էին Նիկողայոսը հնացընել տալու: Համար ինագիրը շատերուն մատչելի ըըլլալուն եւ յինքեան կարեւոր ըլլալուն՝ պյտեղ յառաջ կը բերմ:

“ ”

Մինչ մէք էաք ի յայս վըշտի
ի տառապանս ազգի ազգի,
Խուլ պատրիարքն Ըստամուլիքի,
Մեր մէջքն երեր քաղաքն Լովի.
Որ մարան հետ Նիկոլի
Մատան երկուքն յեկեղեցի,
Հնազանեցաւ Քաղզեգոնի,
Ի արար ընդ մեզ բազում տաւի,
Ի ծերութեան ժամանակի
Ընկեց զօրէնս Լուսաւորչի,
Գովկէ զը օրծն Նիկոլի:
Գանալ ի կրօնը ֆոանդի:
Կա զշայերն հերձուածող կուէր,
Ի ամէն ազգաց բաժնած ասէր.
Պարունակիրն հնաըն շընէր,
Յօր տեղ նստէ՛ զշայս հայշնչեր:
Լեհ կարգաւորքն երբ զնա տեսան
Մեծ որովային համեցան.
Ասին, “Ի Հայրը չկայ քեզ նման.
Եկ դու լնդ մեզ լիբ միարան:”
Պատասխանեաց նա ամենին,
Թէ Պարունակէն է իմ որդին.
Ես եմ զլուի եւ մէծ Հային,
Սա իմ օրհնածն է եւ շրան իմ:
Իսկ իշանուն երիցանին՝
Որպէս ըզսուրբ զնա պաշտէն.
Ցեկեղեցին շուրջ ածէին,
Ցենթրիս տարեալ մծարեին:
Իշանուն ալ զնա ի հայ տարին,
Իպիսկոպոսն ալ իշանին.
Ետոյ տարին սեւ երեցնին
Ալքային առջև կացուցին:
Այլ եւ անդ զշայս շարախսանեաց,
Եւ մեր հաւատացն շաս վատ ասաց.
Իսկ թագաւորն եւ վէղինին
Թագուհին ալ զնա սիրեցին:
Ի Լիմ ալ զմեզ չարչարեց,
Անէնք բանադրանք մեզ լըլից.

թ' եկեր յեկեղեցն մըտէք,
Առաջողողին ձեր լսեցէք:
Քայց Նըմա ոչ Նախացեց,
Նև ոչ բանից նորա լսեց.
Ասեն. "Մէք եմք Լուսաւորչի,
Հնաշանդ մեր կաթողիկոսի:
Ղափին մեզ չար յոլով արարեալ,
Աշան այն մեր բանն եղեւ յամեալ.
Բազմում դրամ, սակի տրմեալ
Հաղին եղեւ նմանէ փրկեալ:
Ասէր. "Կաթողիկոսն ովէ է.
Իմ պատիւս քան զնա մեծ է.
Ամեն Հայոց աշխարհ իմն է.
Կա իմ աշակերտն ալ չէ:
Անսի ի մեծ Հռովմէ գնոցեալ
Ուրացողն՝ յոյուր Փափին անկեալ.
Իսկ Փափին զընա յոյժ մեծարեալ,
Դրաբաս, ոսճիկ Նըմա արվեալ:
Ամ մի բոլոր նա անձ կացեալ
Հասունյ գահիցըն պատուցեալ,
Ցոյով դարան Հայոց կազմեալ
Եւ զմեր գեսպանն փախոցեալ...,,
Նոհ. Թորոսիվէ, 1632ին Լենկէրկի Քա-
հանայապետական Նուիրակին առջեւ պաշտօնա-
պէս կաթողիկէ դաւանութիւն տուաւ, Թա-
գաւորին ներկայացաւ, եւ անոր յանձնարարակա-
նովը Յովէ. Խուզ Պատրիարքին հետ 1632ին
վերջիրը Հռովմ գնաց, ուր շքեղ ընդունելու-
թիւն եղաւ իրենց Նիկոլ. Արք. իր թեմը դար-
ձաւ, իսկ Յովէ. Խուզ մաց Հռովմ:
Կիւմէս կալանու իւր եռահատոր Հայ-
լատին Պատմութեան մը Յովէ. Խուզ մանին
շատ անդամ յիշասակութիւն կընէ, եւ կ'աւանդէ
թէ անիկայ Հռովմ գնաց, կաթողիկէ դաւանու-
թիւն տուաւ, եւ ընդէմ մաքանաց երկու
գիրք գրեց Քրիստոսի երկու բնութեան, Հոգ-
ւոյ Սրբոց Նորդուց բլնման, եւ Քահա-
նայապետին գլխաւորութեան վրայ: Յայսնի չէ
թէ այս գրեցիր Պոլիս գրած է թէ ի Հռովմ.
տեղ մը կարծեն աւելի առաջնոր կ'ամսարիէ:
Այս գրութիւններն ինչպէս նաև Յովէ. Խուզի
ուրիշ ընդօրինակութիւններն ու թշթեռն ան-
շուշտ Տիմայ Հռովմ Բրորականստայի Գիււանը կը
գտնուին, որուն մէկ Հարեւանից յուցակին համե-
մատ՝ կայ Տոն Հայերէն գրութիւն մը ջատա-
գովութիւն երկուց բնութեանց Քրիստոսի ընդ-
էմ Հայոց: Յամենայն գէպս կալանաւ նեսած
է վերյիշեալ գրութիւնները, եւ անկէ վկայու-
թիւններ յառաջ բերած: Ահաւասիկ Խուզանոսի
Յովէ. Խուզ մասին դրանքն ամբողջ.

Galanus, Pars Altera, Tomus I. Romae
1658.

Ակիդին, առանց իշաթիւի, թղթ. 14ք.

"Յովիշանէս մականէս Խուզ վարդապետ,
որ էր Պատրիարք Ա.Պոլիսի, եւ այր իմաստուն եւ
առաքինի. գնաց զդիրս ընդէմ մաքանաց եւ
առաջաց զըդուն ուուր ի ձօրէ միայնու ընելու:
Կա գնաց ի մեծն հովվմ առ ի պատուել զառաքե-
լիկն ուուր աթուն, եւ յանդ եկոց երկար ժա-
մանակա մինչեւ ի փոխիլ իւր յաստի իննացա առ
Աստուած: "

Անդ էջ 66. "Աստի սրհիպիսկոպոն կոռ-
տանդինուպօսի յահանէս Խուզ վարդապետ կո-
չեցեալ՝ ի գիրքն զր շարադրեաց ընդէմ նոյնին
վարդապետան առէ այսպէս: Ազմակն եւսիքեայ
մատալ ի մը Հայոց. Հմենցաւ, բարձրացաւ, կա-
ռուցաւ, եւ օրսուորէ զարդարեն զնյոյն համախոնը
նորին, այսպէս Հիմն եղ եւսիքէս իրատիչն գետա-
կորսի, եւ բարձրացայ, կառուց, զարդարեաց նոյն
գետակորսու, եւ մինչեւ ցոյսու զնյոյն եւսանեմք,
որ բոլոր ազգ Հայոց թողեալ զուղղի մասնապահնն
ուղղափառոց մոլորեն զնեալ երթեալ մանա-
պարին եւսիքեայ եւ գրեն հակառակի ուղղա-
փառոց հասանակելի զողունդն եւսիքեայ, ուրա-
նան վարդակային բնութիւնն Քրիստոսի, եւ գաւա-
նին ի Քրիստոս մի բնութիւն, ար է, միայն աս-
տուածային բնութիւնն. եւ զոյն ասեն չարչարեալ.
ոչ եթէ առաջնորդ հայրապետոց եւ վարդապե-
տացն մերց. ոյլ վերջն պղորեալ մասնակին
երեւեալ վարդապետք. աւոնդ միայնու աղջիս
Հայոց, որ ահագին մոլորենթեալ մոլորեալ են ի
շար աղանդն եւսիքեայ: "

Անդ էջ 113 "...եւ երեք պատրիարքունիքն
Հայոց, որք եղեն ի Ա.Պոլիս զինի միմանց, աեր
յահանէս իշեցեալ Խուզ վարդապետ, եւ աեր
զարդարիս վարդապետ, եւ աեր կիրսէսու վարդա-
պետ, գաւանէնով զուղղափառա հաւատու, եւ
ցացուելիզ զհնապանդութիւն առ նոյն սուրբ քա-
հանայապետն ուրբանո. անին զնեցեանս առ գրա-
պան կաթողիկէ եկեղեցեայն: յորոց յահանէս
Խուզ կոշեցեալն շարադրեաց ոժի: եւ կարգա-
գուրը մի ընդէմ մաքանաց. եւ սուրբաց
վկայութեամբ հարց սրբոց զեկիու բնութիւնն ողի
ի մի անձն Քրիստոսի. եւ զոյլ բանն սովոր:
Հաւատուոց:

Անդ էջ 241 "...մանաւանդ արհեսքիու-
պօսն Կ.Պոլիս աեր յահանէս Խուզ վարդապետ
կոշեցեալ, որ յանդիմանելով ի գիրքն իւր զա-
շանդն հակառակորդացն առէ այսպէս: Գրուն Հայը
սունը հակառակ ուղղափառոց հաստատենով
զողունդն եւսիքեայ: սուրածն զմարդկային բնու-
թիւն քրիստոս, եւ դաւանին ի Քրիստոս մի բնու-
թիւն այս ասեն չարչարեալ, ոչ թէ առաջնորդ Հայ-
րապետաց եւ վարդապետաց մերց սրբոց, "յլ վե-
ջն պղորեալ ժամանակին երեւեալ վարդա-
պետք: "

Անդ էջ 396. "Երկրորդ Խուզ յափանէս
վարդապետն, եւ պատրիարքն Կ.Պոլիս, որ ի գիրք,
զոր արար ի ուղղափառ վարդապետութեամբ, հա-

մառօս եւ պարզ բանիւ ստուգեաց վկայութեամբ
հարց եւ գրոց սրբոց, թէ Հոգին սուրբ ի հօրէ եւ
յորդաց բղինէն

Աղ. Tomus II, Roma 1661, էջ 242.
... Եթ գործեալ յազգա Սարդան գտէ Խուլ վար-
դապետն յունական պայսակ. Ասրդին վարդա-
պետն, որ զիսթ ուղիեւին մեխութիւն էամ, առաց
ի գիրն իւր. Քրիստոն կացցը նոց դոմի եւ
առանձինք եւ հիմն հասաւաց, ցիշտնին առաքեան
կենուուս: Եւ առանց առանց առանց կենուուս:
Հրմուն արկն եկեղեցւ ի մեծն հասմի:

Անդ էջ 244. „...Յոհաննէս առհետպիսկու-
պոսն կ.Պօլիփ, Խուլ վարդապետ կոչշեցալ, զրի՞ւ
այլ գիրս շարագրեց. որով ի գիտարութեաննէն
ուսոր առարկելոյն պետորդ քաջապէտ Հաւատու-
անէն զառաշուրջութիւն, զբ ունի եկեղեցին
Հռոմիոց ի վերայ ամենոյն ոթուոց եւ քրի-
տուութիւնը.”

“Նոյն յալիշանես ի նմին գրութե տակ եթէ
այլ ուն վարդակա անես ուղղափառ վարդապետն
գրէ ի պատապագի իւրամ այսու ։ “Ի թէ թառ
հանիս հայոց” Թագաւորեց յունաց փերիկին, որ
եւ ասակէ, եւ յարոց հարածած, եւ չըքըրեց
հայոց ազգը, զայսիսի պղու գրեց տեր գրի-
ուոց հայոց կութայիկան, եւ առաւետ զիպիկուոս
մի կութայիր անոն ի պապն Հանձնյ զան զան-
կին, որը ի յունաց կրէն հայր. Եւ զի խնդրեցէ
նման զաղօթա եւ զըրհնաւթիւնս, որպէս տաշինքն.
զըր կար մեծաբար պապն, եւ արք պարգևն, եւ
Հանդրդեց զնոս, եւ զցյլն. Եւ հետյ գարենան
ասէ. “Եւ հաւաքաբ զապն ուռ ինքն զանեայն
պատաւորս, եւ ի խորհուրդ մահել նորգը՝ գրեց
գիր Համարակա արքոց առաքրածոց ի նույս երե-
սաց, թէ հայոց պատրիարքն անկյու ծրուճ ուն
նշից ի խանաւոթիւն, եւ կայսի ի վերց ազգին
հայոց, եւ այլն. Եւ ապա ի վերջ գարենալ ասէր
պապն. “Եւ զամ զի մեծ Տանապարհ է ի մշջ իմ
եւ եղորդի իմց հայոց պատրիարքին, առաք-
ինս զիմկանս, եւ զազան, եւ զերիկն, զի զայն
գեցեցալ պատարագնեց Տանապարհ Հանդեր. Եւ
ասէ ցեղսկիպանու գրիգոր, “ասար եւ զէցո պա-
տրիարքին, եւ յայն հետա նման լից պատի եւ
հանաւոթիւն, եւ այլն.” Զայս պատմէ վարդապետն
վարդան, ու

Նյոնպէս Վարդան Աբքեպ. Յունանեան
1703ին առ Եւգոփիացին գրած «Թուղթ քա-
շալերական» գրքին մէջ (Տաշեան, Էջ 112)
Կը միշէ Յովհ. Խույզ, ասոր յաջորդով Պա-
տրիաբքներոս թուղթականով.

"Յամին Ռուսակին (= 1643) բա-
զումք դրեցին առ փափն Առավանձո՞ւ Ըերոգ
դդապատճեմ կաթուղիերի Հաւատոյ, այս Է
Վահանեն Խուլ Վարդապետ կոչեցին, որով ի
յայնժամ պատրիարք Ա.Պոլոս, Զաքարիա Վլա-
գապետ, Կիրակոս Վարդապետ Երեւանցի, Խա-
չառապետ Վարդապետ Գալաքանցի, Պօղոս Ա. եպիս-
կոպոս Տիգերիկի, Որոց առաջին քրեաց զգերից մի
ընդունէմ Միթրանկաց եւ վիստութեամբ քրոց սրբոց
և Հարց յայտնապես եցցյ զգերու ընթափիւն,

Ներդործութիւնն եւ կամ գոլ ի քրիստոս, եւ
զրյանութեան պայման արոյ ի Հօրե, եւ յԱրքայուն
(Ձեռագիր Մո. Մի. Վիենն. թ. 371.)

Յովհաննէս Եպիսկոպոս Խուլ, երբեմն
Պատրիարք Ա.Պողոս Հայոց, 1632-ին ետեւ ի
Հռոմա ապրած է : Այսինքն Եթեսատացի Կաթողիկոսն
Սոյ (օծեալ 1633) իրը 1634—5ին առ Փի-
լիպպոս Կաթողիկոսն է շմբածն (1634—1655)
Յանդիմանադիր մը զար է (Տաշեան, առ 359.
Հրտիկ. «Արարատ» 1904, նաև առանձին
Հրատարակութեան Ցուսիկ Եպիսկոպոսէ, Վաղար-
շապատ 1904): Առոր Աջ Ամեն Սոյ Կա-
թողիկոսը կըսէ. «... Յիշեմ զարդաբաժնին
քաղաքեմուութիւն, որյո շառաւիշէ եւ գոյ ի
վեր ընծայեցար, զՄովիսէն Կաթողիկոսն ասեմ¹,
որ մինչեւ ի Հռոմայ պատն զթուղթ Տնազան-
դութեան ռռաքեաց, եւ բազում երանու-
թեամբ երանեալ է զնու, զդր նոցա աղօթքն
Տեղ օգնական լիցի. եւ զայն աեսեալ Յօհաննէս
Ա.Ին Պատրիարքին ի. Պոլիսի ի Հոգու մը թուղթն,
եւ զինալ զօրթեան ռռաքեալ երկ ի յատամ-
պու, որ եւ ես անդ հանդպեցայ յախտամ եւ
առ առնեան առ արժմ առ իս կաւ. . . .

Յովհ. Խուզ վախճանած է ի Շռում
80 ամեայ, 13 Յունի 1634թ, եւ Հայ կա-
թողիկեաց Ս. Մարիամ եպիփացի Եկեղեցւոյ
մշկելոյ Թալուած է: Վասն դրուած է Հե-
տեւեալ Հայ-լատին տապանագիրը, որ ցայսօր
կը կենայ, թէպէտ բաւական մաշած.

Ի ԵՐԵԲՈՑ ԾԱԽԱԾՄ ՎԱՄՏ
ԵԴԵԱԼ ՄԸՐՄԻՆ ՅՈՒՆՆԱՆԿՍԻ
ՀՈՎԼԻ ՀԱՅՐ ԵՒ ԱՊԵՍԵԴՐԻ
ԵՐՄԱՆԵԼԻ ՔԱ. ԵԱ ՀՐԵՑՈՒՐ
ԱՍՏՈՒԾԱԲԱՆ ՎԱՐԴԱՊԵՏԻ
ՄԵՇ ՔԱՂԵՒ ՄՏԿՄՊՈԼԻ
ՅԱԲՈՂ, ԵԱ ՋՈՐ (՝) ՊԱՏԲԻԱՐԿԻ
ԱՆՁԵԱՆ ԱԿՈՒՐԵԲ ՈՒԹՍՈՒՆ ԱՄԻ
ԵԿԵԱԼ ՀԱԽԵԱՆ ԱՅԱ ՍՈՒՐ ՏԵԼԻ
ՀԱԾՈՎԵԴԵՑԱՆ ՄՐԲՈՅՆ ԲԱԲԻ
ՈՒԹԵՐՐՈՐ ՄԵՇ ՀԱՐՄԱՆ
ԼԵՅԱԼ ԶՓԱՓԵԿ ԻՒՐՈՅ ԱՐԵՏԻ
ՀԱՎԳԵԱՆ ԾԱՍԽՈՒԾ ՓԱՄՈՒՐ ՀՈՎԴԻ
Ի ԹՈՒԱԿԱՆՆ ՄԵՇ ՀԱՅՈՑ ԱԶԳԻ
ՀԱԶԱՐ ՈՒԹՍՈՒՆ ԵԱ ԵՐԵՖԻ
ՅՈՒՆՆ ԾՄՍՈՑ ՑԱՄԱ ԵՐ ԵՐԵՖԻ

1 Առաջնային գունդեցի կամ Յաթեւացի, սծեալ
կաթողիկոս Էջմիածնի 13 Ենր. 1829, † 14 Մայ. 1832:

9. Անիմէ երկու զատ անձնութերէ ընդունակուած բնագրիներ, երկու քին մէջ ալ սցա ինձ անմէինեւ ընծերցուածը կայ Անուարակոյս կարգաւու և Կառավորգին, վեր-

HIC MORTALITATEM DEPOSUIT DONEC
IMMORTALIS RESURGAT
IOANNES PATRIARCHA ARMENORUM
CONSTANTINOPOLI
QUI INTER CRUENTAS BARBARORUM MINAS
PATER, PASTOR, DOCTOR
POPULUM, GREGEM, ECCLESIAM
REXIT, PAVIT, ERUDIIT
VERBO ET OPERE
QUI NE IN VANUM CURRET AUT
CUCURRISSET
IMITATOR PAULI. SUCCESSOR PETRI
FIDEM PROFITERI VOLUIT IN IPSA FIDEI...
CORAM IPSO FIDEI MODERATORI SUMMO
URBANO OCTAVO
A QUO TANTORUM LABORUM SOLAMEN
INVENIT
OCTUAGENARIO MAJOR SUBLATUS
HIC BEATAM AETERNITATEM EXPECTAT
CANTO: PATRI AC PASTORI...
CONGREGATORE ARMENORUM
PONI CURAVIT

Սյոյ լատին տապահանգիրը, որ տող առ
տող ընդօրինակուած՝ եւ տպուած չէ, գրաբար
թարգմանելով կը գնեմ՝ Աստ Հանգըց զմեհ-
կանացուն մինչեւ յարից անմահ — Յովհան-
նէս Պատրիարք Հայոց կոստանդնուպոլիսի —
Որ ի մեջ արինաբրու սպառնալցաց բարբարո-
սաց — Հայր, Հովի, Խառոցիւ, — Զժողո-
վարդն, զօտն, զշկելցին — Վարեաց, արա-
ծեաց, ուսոյց — Բանիւ եւ գործով. — Որ,
զի մի ի զոր ինչ ընթառացյէ կամ ընթացեալ-
իցէ, — Նման Պաւոլոսի, Յանորգին պետքու-
— Զշաւատսն գաւանել կամեցաւ — Ինմի-
նսկ . . . (կանդրոնն) Հաւատոց — Արքանոփ-
իւթերորդի — Յորմէ զմիկթարութիւնն այնչափ
Տգանցն եգիս. — Ասաւել քան զութնա-
մնիք փոխեալ — Աստէն երանալց յափ-
անականթեան ակի ունի: — Ենձիկիլ Հօյն
եւ Հովուին . . . — Միաբանութիւնն Հայոց —
Կանգնել ինման կայաւ:

Հ. Գ. ԳԱԼԵՐՅՈՒԹՅԱՆ

զին ատակը փակագրութիւն մ' ենթադրելով։ Լասինեցն ասոր Համապատասխանող տեղու ունի Առաջին և վերաբերյալ։

• 11254/3-4a.2/f

• 2000 மின்ஹவை. *Dr. P. K. S. Caro, Candido*

• ८ द्विनदि तात्पुरा

Ա Ա Ց Ե Ն Ա Գ Ր Ա Կ Ա Ն

6. ԹԻՐԱԾԵՑՈՒՄԻ ԸՆԸԹԱԴԵԿԵԼՈՅ ԶԵՐԱԾԻՔ
ԱՐԵՎԱԿԻ

Սգաթանդեղից այ լերին քննական հրատա-
րակութեան Յառաջըստանին մէջ (տպ. Տփղին 1909)
իմ քավո գտնուած ձեռադրի ցայ ալ հօր ըլլա-
կու և ուզերի այս մասնաւոր ինչ աւելի թշողու-
թիւններ տալ Հրատարակիչներուն, սակայն նոյն
միջոցին, աեղագիութեան պատճուռու զիբըը
ձեռաց տակ չդառնուելուն պատեհ առթի թողուլ
պարտաւորած էի, ինչ որ այժմ կը փաթամ կա-
տարել. Զեռագրին արտաքնյուն նկարադիրն է հե-
տեւեար.

Սատեան կը բռլանդակէ.
1. Պատահ. Ցուց. Ոսկեթերանի. 2. Ներքո-
շան ի Ա. Սատառածին եւ ի ծուռնդն Քրիս-
տոփի և Տ. Ս. Առքել վագէ. 3. Եփեմի յաշուռ-
ապաշխառութեան. 4. Ասս եւթն խօհրդոց
եկեղեցւ եւ վասն պատրապին. 5. Իշաննելոյն
Աթասարի եպիφ. Հարցմանը եւ Պատասխանիք
առաջարկութեան. 6. Առաջարկութեան.

Կիրքը Հայոցներին է. Ադամանականութիւն
Մի ուրիշ առթիւ պահելով Զետարիին ա-
ռաջին հինգ հասուածներու վրայ խօսիլ, կը մաս-
նաւորենք մեր տեսութիւնն առ յաժմ մրայն Ադա-
թանցերուն վրայ:

Սեր այս ձեռագիրը, դրանք ենամբ ոչ չափ
աւ ընտառ եւ մասը, այլ սակայ ընթեցած
ճավոք այշչափ աւ փառակի էլ, կի՞ման ըսկը թէ
ի սխալաց է, ինչպէս առ հասարակ ըսկը միւս
ձեռագիրները, ինչպէս Տիմիսու բաղմաշխատ եւ
երկայնասիր բազգաւառութենէն կ երեւի: Կան սխալաց
թքը որ անհմատ առ են են, կան ալ որ մոռացան
թես եաւ կան զանցաւութեն: Գտանք ու գործէն
անհնար է բռն իրկականն եւ սույցը քանինել: Պրով
շատ մըլքթեցաւածեր, ամենէն լաւ ինամեալ
ներեւու մէջ անդամ, միշտ անորոշ եւ միշտ տարա-
կուսան պիտի մաս ցորչափ ընտրելագոյն օրի-
նակեր չենեան ի միեն:

Այս տեսութեամբ ուրեմն մերը ոչ ընտիր օրինակ մը կընայ սեպուիլ և ոչ ալ արհամարհեալ, բանդի տեղ տեղ, ի շփոթ պարագայս, իւր-

